

## Պ Ա Ր Ա Կ Ե Տ Ի Լ Ի Ե

Մ Ա Ր Ա Զ Ա Խ Տ Գ Ա Ղ Ի Ո Յ

Եւրոպայի վիճակը մը քամի ալ առ այժմ խաղաղական երեւնայ, անպատճառ պատերազմ պիտի բացուի կը սեն քաղաքագէտք այլ եւ այլ տէրութեանց մէջ, եւ յանուանէ իտալիոյ եւ Աւստրիոյ ինդիրները առանց պատերազմի վերջանալու ոլէս չեն երեւիր, եւ Գաղղիան մինչեւ վերջը հանդարտ չկը բնար մնալ կը սեն: Այս բանիս յայտնի ապացոյց են այն երեք տէրութեանց մէջ եղած զինուորական սոսկալի պատրաստութիւնքը:

Գաղղիոյ զօրապետներն ալ այս վերջին տարիներս բաւական անուանի եղան իրենց քաջութեամբը, եւ գուցէ նորէն կանչուին պատերազմի դաշտերը: Սոցա մէջ երեւելիներէն մէկն ալ Պարակէ Տ'իլիէ մարաջախտնէ, որոյ համառօտ կենսագրութիւնը այս տեղս կդնեմք:

Դիմացի պատկերին վրայ նայողը մէկէն կհասկընայ որ այնպիսի զինուորական մը կրտեսնէ որ այն գժուարին եւ փառաւոր վիճակին համար ծնած ու մեծցած է: Եւ յիրաւի, այս ծեր սպարապետը պատերազմի դաշտին մէջ ծներ է 1793-ին, եւ հօրը զօրապետական աստիճանովը՝ բնականապէս զինուորութեան սահմանուած: Տասներկու տարեկան էր երբ զինուորանոց մտաւ, տասնը վեց տարեկան՝ ձիաւորաց փոխատեղակալ եղաւ ու կայիցիկի (Լիփսիայի) պատերազմին մէջ ձախ թեւը կորսնցուց քաջութեամբ: Այնուհետեւ սկսաւ առաջ երթալ հետ զհետէ զինուորական աստիճանի մէջ մեծնալով: —

Ճէզայիրի մէջ 1850-ին գնդապետ եղաւ, վեց տարի վերջը Սէն-Սիրի հրամանատար. 1840-ին գարձեալ զրկուեցաւ ճէզայիր, եւ Արաբացւոց դէմ շատ քաջութիւններ ընելով, 1843-ին Կոստանդինայի վերին հրամա-


նատարութիւնն ընդունեցաւ:

Փետրուարի յեղափոխութեան ժամանակին (1848) ինքն եւս գործակից եղաւ, այլ եալ գործերու մէջ մտաւ, ծուպ նահանգի երեսփոխան եղաւ, եւ Նափոլէտոնեան կուսակցութեան անցնելով՝ նախագահէն իրբեւ զօրապետ զրկուեցաւ Հռոմ, բայք հոն ազատամէր Հռոմայեցիները զսպելով՝ պապին իշխանութիւնը հաստատելու մեծապէս օգնութիւն ըրաւ: 1850-ին դարձաւ Գաղղիա, եւ անուանեցաւ զինուորական հրամանատար Փարիզու:

Կայսերութեան սկիզբը (Զ գեկտ. 1851) Պարակէ Տ'իլիէն Նափոլէոն կայսեր զօրաւոր օգնականն եղաւ. Եւ երբ Արեւելեան պատերազմը բացուեցաւ, Պալթիկ ծովի զրկուած զօրաց հրամանատարը ինքն էր, ուր եւ մեծ անուն հանեց Պօմարտունտ ամուր բերդը առնելով: Այն քաջութեամբը արժանի եղաւ Գաղղիոյ մարիշալ անունն ընդունելու (28 օգոստ. 1854), միանգամայն ընտրուեցաւ անդամ ծերակուտին, եւ նոյն ժողովոյն չորս փոխագահէրէցներէն մէկն եղաւ:

Այս պատիւներուն մէջն էր՝ երբոր վրայ եկաւ իտալական պատերազմը 1859-ին: Կայսրը անուանեց զնա հրամանատար առաջին թեւոյ Ալպեան բանակին, որով եւ իրեն ընկաւ Գաղղիոյ յաղթութիւններուն ճանապարհ բանալու պարձանիքը: Մալէնեանոյի պատերազմովն ու առմամբը (յունիսի 8) անունը հըռչակուեցաւ. բայց շատ աւելի մեծցաւ իրեն փառքը Սոլֆերինոյի պատերազմին ժամանակ ցուցուցած քաջութեամբը: Այն օրուան յաղթութեանը եւ Սոլֆերինոյի առնուելուն մեծ պատճառներէն մէկն ալ Պարակէ Տ'իլիէն եղաւ, որով եւ անցաւ իկարգս մեծագոյն եւ անուանի զօրավարաց ներկայ դարուս:





Թարակտ. Տ'ելիք.